

Մ Ե Մ Պ Ա Հ Ք

Եկեղեցւոյ օրինադրած պահքերուն ամենէն երկարը «Մեծ Պահք» կը կոչուի: Բուն Բարեկենդանի Երկուշաբթիէն կը սկսի եւ կը վերջանայ Աւագ Շաբաթ օր, որ կը տեւէ առանց ընդհատուելու 48 օր:

Մեծ Պահքի օրերը կը կոչուին «Աղուհացի օրեր», որովհետեւ հին ատեն այդ պահքի որոշ օրերուն միայն այդ ու հաց կ'ուտէին, մանաւանդ ճգնաւորներն ու անապատականները: Այժմ, պէտք է հրաժարիլ կենդանական բոլոր տեսակի արտադրանքներ ուտելէն (բացի մեղրէն):

Մեծ Պահքը նաեւ հոգեւոր, ներանձնական խոկումի, ինքնաքննութեան, գղջումի, աղօթքի, ապաշխարութեան, բարոյական կատարելագործման, գործած մեղքերու թողութեան ու քաւութեան շրջան է:

Քառասուն օրերը կը խորհրդանշեն անապատ քաշուած Քրիստոսի քառասնօրեայ ծոմապահութեան շրջանը, որ իր տնօրինական կեանքի նախապատրաստութեան շրջանն էր:

Մեծ Պահքի Շաբաթ օրերուն կարելի է տօնել սուրբերու յիշատակը: Իսկ եթէ այդ շրջանին, Տեառնընդառաջի եւ Ս. Աստուածածնի Աւետման տօները հանդիպին, վարագոյրը կը բացուի, Պատարագ ալ կը մատուցուի, բայց կերակուրներու պահեցողութիւնը չի խախտուիր:


Մեծ Պահքի շրջանին եկեղեցւոյ վարագոյրը փակ կը մնայ եւ ամուսնութիւններ չեն կատարուիր: Իւրաքանչիւր կիրակին նուիրուած է Սուրբ Գրային դրուագի մը, ուրկէ ալ կը ծագի կիրակիներուն անուանումը՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատաւորի, Գալստեան եւ Ծաղկազարդ:

Great Lent

The longest of the fasts legislated by the church is called "Great Lent". It begins on the Monday after Poon Paregentan and ends on Holy Saturday, which lasts for 48 days without interruption. The days of the Great Lent are called "Salt Days" because in ancient times, on some days of that Lent, only salt and bread were eaten, especially by hermits and desert dwellers. Now, you should refrain from eating all kinds of animal products (except honey). Lent is also a period of spiritual, personal contemplation, self-examination, remorse, prayer, repentance, moral improvement, forgiveness of sins and atonement. The forty days symbolize the forty-day period of Christ's fasting in the wilderness, which was the period of preparation for his supreme life. The memory of the saints can be celebrated on the Saturdays of the Great Lent. And if in that period, Tiarnendaraj and The feasts of the Annunciation are celebrated, the curtain is opened, and a liturgy is served, but fasting is not disturbed. During the Great Lent, the curtain of the church remains closed and no marriages take place. Each Sunday is dedicated to a scripture, hence the name of the Sundays: Poon Paregentan itself, Expulsion, Prodigal Son, Steward, Judge, Advent and Palm Sunday.

Ս. ԽԱՉ ՀԱՅՑ. ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ SOORP KHATCH ARMENIAN APOSTOLIC CHURCH

☞ SUNDAY, MARCH 20, 2022 ☛



ՉԱՅՆ ԳՉ

ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

FOURTH SUNDAY OF GREAT LENT
THE STEWARD

«ՀԱՍՄԱՍՏԵՂ ՀԱՅ ԳՊՐՈՅ»Ի
ՅԱՏՈՒԿ ԺԱՍԵՐԳՈՒԹԻՒՆ 9:30-ԻՆ

SPECIAL SERVICE FOR
HAMASDEGH ARMENIAN SCHOOL, 9:30 a.m.

Ս. Պատարագ Առ. Ժամը 10:30-ին հեռարձակում
Divine Liturgy 10:30 a.m. Live Streamed

Soorp Khatch Armenian Apostolic Church
4906 Flint Drive, Bethesda, MD 20816

Office Hours: 10:00 a.m.-2:00 p.m.

Phone: (301) 229-8742; Fax: (301) 229-9393

E-mail: soorpkhatch@verizon.net

Website: www.soorpkhatch.org

Rev. Fr. Sarkis Aktavoukian, Pastor

Home Phone: (301) 977-1863; Cell: (301) 787-5506

DER VOGHORMIA

All Sick



Parishioners

**ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ
ԵՓԵՍԱՑԻՆԵՐՈՒՆ ԳՐԱԾ ՆԱՄԱԿԷՆ**

----- (4. 25 - 32) -----

Հետեւաբար ստախօսութեանն հրաժարեցէ՛ք: «Ամէն մարդ ճշմարտութիւնը թող ըսէ իր ընկերոջ», ինչպէս կ'ըսէ մարգարէն, որովհետեւ Քրիստոսի միացած ըլլալով՝ իրարու անդամներ ենք: Եւ, ինչպէս սաղմոսերգուն կ'ըսէ՝ «Նոյնիսկ երբ բարկանաք՝ չըլլայ որ մեղանչէք»: Եւ բարկացած չմնաք մինչեւ իրիկուն: Բնաւ առիթ մի՛ տաք սատանային: Ով որ գողութեամբ կ'ապրէր՝ թող այլեւս չգողնայ, այլ՝ վարժուի արդար վաստակով ո՛չ միայն իր հացը շահելու, այլ նաեւ բարիք գործելու, օգնելով անոնց՝ որոնք կարօտ են: Ոեւէ տգեղ խօսք չեյլէ՛՝ ձեր բերանէն: Խօսեցէք միայն ինչ որ պէտք է, ինչ որ բարի է՝ ուրիշներուն հաւատքը ամրապնդելու համար, որպէսզի յոյսները Աստուծոյ շնորհքովը լեցուին: մի՛ տրանցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք՝ փրկութեան օրուան հասնելու համար: Ձեզմէ արմատախիլ ըրէք ամէն դառնութիւն, բարկութիւն ու գայրոյթ, պոռչտուք եւ հայհոյութիւն, եւ առաջը առած կ'ըլլաք անոնց չար հետեւանքներուն: Իրարու հանդէպ քաղցր ու գթած եղէք եւ ներեցէ՛ք իրարու, ինչպէս Աստուած ալ Քրիստոսի միջոցաւ ներեց մեզի:

**ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԻԵՏԱՐԱՆԷՆ
ԼՍՏ ՂՈՒԿԱՍԻ**

----- (16. 1 - 9) -----

Իր աշակերտներուն Յիսուս այս առակը պատմեց.-

- Մեծահարուստ մարդ մը կար, որ իր ստացուածքներուն վրայ տնտես մը ունէր: Երբ տնտեսին մասին մարդիկ ամբաստանութիւն ըրին՝ ըսելով թէ իր տիրոջ հարստութիւնը կը վատնէ, մեծահարուստը կանչեց զինք եւ ըսաւ. «Ի՞նչ են քու մասիդ այս ըսուածները: Քեզի յանձնած բոլոր ստացուածքներուս հաշիւը տուր: Այլեւս իմ տնտեսս չես կրնար ըլլալ»:

Տնտեսը ինքնիրեն խորհեցաւ. «Ի՞նչ կրնամ ընել. ահա տէրս զիս տնտեսութեան պաշտօնէն կը զրկէ: Բանուորութիւն չեմ կրնար ընել, մուրալու կ'ամչնամ: Սակայն գիտեմ թէ ի՞նչ պէտք է ընեմ, որ երբ տէրս տնտեսութեան պաշտօնէն հեռացնէ, մարդիկ ընդունին զիս իրենց տուներէն ներս»: Ապա մէկ առ մէկ կանչեց իր տիրոջ պարտականները եւ առաջինին հարցուց. «Ո՞րքան պարտք ունիս տիրոջս»: Անիկա պատասխանեց. «Երկու հարիւր թիթեղ ձէթ»:

Տնտեսը ըսաւ. «Ահաւասիկ պարտամուրհակդ. նստէ՛ եւ անմիջապէս գրէ՛ հարիւր»:

Յետոյ հարցուց միւսին. «Դո՞ւն որքան պարտք ունիս»: Անիկա պատասխանեց. «Չորս հարիւր յիսուն պարկ ցորեն»: Տնտեսը ըսաւ. «Ահաւասիկ պարտամուրհակդ. նստէ՛ եւ գրէ՛՝ երեք հարիւր յիսուն»: Տէրը ասիկա լսելով՝ գովեց անիրաւ տնտեսը իր հնարամտութեան համար: Որովհետեւ այս աշխարհի մարդիկը իրարու հանդէպ իրենց վարմունքին մէջ աւելի ճարպիկ են քան լոյսի որդիները: Եւ ես կ'ըսեմ ձեզի.- Աշխարհիկ հարստութիւնը գործածեցէք այնպէս՝ որ Աստուծոյ բարեկամութիւնը շահիք, որպէսզի երբ այս աշխարհէն ելլէք, ձեզ յաւիտենական յարկերու մէջ ընդունին»:

ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Տօնացոյցին մէջ, Մեծ Պահքի բոլոր Կիրակիները ունին իրենց ինքնուրոյն անուանումները, Անոնցմէ իւրաքանչիւրը մեզի կը յիշեցնէ յատուկ Քրիստոնէական ճշմարտութիւններու մասին եւ կը թելադրէ այդ ամբողջ շաբաթը խորհրդածել ու ապրիլ այդ շաբթուան պատգամով: Չորրորդ Կիրակին կը կոչուի «Տնտեսի Կիրակի»: Այդ օր կարդացուած Աւետարանը մեզի կը թելադրէ որ մեր ունեցած տաղանդն ու հարստութիւնը եւ Աստուծոյ շնորհած բարիքները օգտագործենք կարօտեալները ուրախացնելու եւ եկեղեցւոյ ու Ազգին օգնելու համար:

SUNDAY OF THE STEWARD

In the Armenian Church all Sundays of Lent have meaningful names, which re-mind us of various basic Christian truths to meditate upon during that Sunday and the whole week following.

The fourth Sunday is known as “The Sunday of the Steward” (Luke 16:1-13). It instructs us to use our intelligence to gain and preserve our spiritual life, to use our wealth to relieve the poor and needy, and to help our churches, so that one day we may be received “into the everlasting dwelling”.



*The Altar curtains will be closed starting Sunday, February 27, Poon Paregentan (Great Lent) until Palm Sunday.
No Altar flowers are needed during Lent.*



SCRIPTURE READINGS



EPHESIANS 4:25-32

Therefore each of you must put off falsehood and speak truthfully to his neighbor, for we are all members of one body. "In your anger do not sin": Do not let the sun go down while you are still angry, and do not give the devil a foothold. He who has been stealing must steal no longer, but must work, doing something useful with his own hands that he may have something to share with those in need.

Do not let any unwholesome talk come out of your mouths, but only what is helpful for building others up according to their needs, that it may benefit those who listen. And do not grieve the Holy Spirit of God, with whom you were sealed for the day of redemption. Get rid of all bitterness, rage and anger, brawling and slander, along with every form of malice. Be kind and compassionate to one another, forgiving each other, just as in Christ God forgave you.

LUKE 16:1-9

Jesus told his disciples: "There was a rich man whose manager was accused of wasting his possessions. So he called him in and asked him, 'What is this I hear about you? Give an account of your management, because you cannot be manager any longer.'

"The manager said to himself, 'What shall I do now? My master is taking away my job. I'm not strong enough to dig, and I'm ashamed to beg-- I know what I'll do so that, when I lose my job here, people will welcome me into their houses.'

"So he called in each one of his master's debtors. He asked the first, 'How much do you owe my master?'

"'Eight hundred gallons of olive oil,' he replied. 'The manager told him, 'Take your bill, sit down quickly, and make it four hundred.'

"Then he asked the second, 'And how much do you owe?' "'A thousand bushels of wheat,' he replied. "He told him, 'Take your bill and make it eight hundred.'

"The master commended the dishonest manager because he had acted shrewdly. For the people of this world are more shrewd in dealing with their own kind than are the people of the light. I tell you, use worldly wealth to gain friends for yourselves, so that when it is gone, you will be welcomed into eternal dwellings.

ՀՍԿ ՈՒՄԻ ԱՐԱՐ ՈՂ ՈՒԹԻՒՆ

Հսկումի արարողութիւնը կ'ընդգրկէ երկու ժամերգութիւններ, որոնք բաղկացած են Տէրունական աղօթքէ, սաղմոսներէ, մաղթանքներէ, քարոզներէ, աղօթքներէ եւ շարականներէ:

1. *Խաղաղական ժամերգութիւն, որ ուղղուած է Հոգի Աստուծոյ եւ կը խորհրդանշէ Քրիստոսի դժոխք իջնելն ու արդարներու տանջանքներուն դադարեցումը: Այս ժամերգութիւնը կը կատարուէր մայրամուտէն ետք: Նպատակն է անդորրութիւն եւ խաղաղութիւն բերել ամենօրեայ մեղքերով ծանրաբեռնուած մարդու հոգիին:*
2. *Հանգստեան ժամերգութիւն, ուղղուած է Հայր Աստուծոյ: Ինչպէս այսօր, նախապէս ալ այս ժամերգութիւնը շարունակութիւնը եղած է Խաղաղական ժամերգութեան. նպատակն է հանգիստ քուն պարգեւել մարդուն: Կը կատարուի քնանալէն առաջ:*



VIGIL SERVICE

The vigil service includes two services which consists of the Lord's Prayer, psalms, supplications, exhortations, prayers, and hymns.

1. The Peace Hour service, which is addressed to the Holy Spirit and symbolizes the descent of Christ into hell and the cessation of the sufferings of the righteous. This service was held after sunset. The goal is to bring peace and tranquility to the soul of a person burdened with daily sins.
2. Rest Hour service, addressed to God. Today, this service has been a continuation of the Peace Hour service. The goal is to give a person a good night's sleep. It is done before going to bed.



2021 Membership Dues – Parishioners who have not paid their 2021 Annual Membership dues are encouraged to remit payment. 2022 Membership Dues are also accepted now. The membership fees are \$150.00 per adult and \$50.00 for each full time student, ages 18-26. These dues are 100 percent tax deductible.



2022 FEASTS

SUNDAYS OF GREAT LENT

First Sunday	2-27-2022	Poon Paregentan
Second Sunday	3-06-2022	Expulsion
Third Sunday	3-13-2022	The Prodigal Son
Fourth Sunday	3-20-2022	The Steward
Fifth Sunday	3-27-2022	The Judge
Sixth Sunday	4-03-2022	Advent
	4-10-2022	Palm Sunday
	4-17-2022	Easter

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆՆԵՐԸ

Առաջին Կիրակի	2-27-2022	Բուն Բարեկենդան
Երկրորդ Կիրակի	3-06-2022	Արտաքսման Կիրակի
Երրորդ Կիրակի	3-13-2022	Անառակի Կիրակի
Չորրորդ Կիրակի	3-20-2022	Տնտեսի Կիրակի
Հինգերորդ Կիրակի	3-27-2022	Դատաւորի Կիրակի
Վեցերորդ Կիրակի	4-03-2022	Գարստեան Կիրակի
	4-10-2022	Ծաղկազարդ
	4-17-2022	Ս. Զատիկ



2022 LENTEN VIGIL SERVICES

1. ~~Friday, Mar. 4~~ 7 PM followed by Ladies Guild Dinner
2. ~~Friday, Mar. 11~~ 7 PM followed by School Dinner
3. Friday, Mar. 18 7 PM followed by by Homenetmen Dinner
4. Friday, Mar. 25 7 PM followed by Ladies Guild Dinner/*Michink*
5. Friday, Apr. 1 7 PM followed by ARS Dinner
6. Friday, Apr. 8 7 PM followed by ARF/AYF Dinner

LENT OBSERVANCE

In observance of Lent and Holy Week, we will be serving only coffee during Sunday coffee hour. However, we will gladly serve **Lenten** pastries or foods that families bring for Hokehankisds (No Meat, Poultry and Dairy Products). Please keep this in mind when you schedule Hokehankisd services.

We thank you for supporting us in upholding our church traditions.



March 23	Michink – Median Day of Lent
April 2	Saint Gregory the Illuminator’s Passion & Descent
April 7	The Annunciation
April 10	Palm Sunday
April 16	Easter Eve
April 17	Easter
April 24	Feast of the Armenian Holy Martyrs
May 15	Apparition of the Holy Cross
May 13	Ascension
June 5	Pentecost
June 13	Saints Hripsimiank
June 14	Saints Kayaniank
June 18	Saint Gregory the Illuminator’s Delivery from the Pit
June 19	Feast of Holy Etchmiadzin
July 2	Discovery of St. Gregory the Illuminator’s Relics
July 7	Saint Sahak and Saint Mesrob
July 9	King Tirdat, Queen Ashkhen and Khosrovidoukht
July 24	Feast of the Transfiguration
July 30	Saint Thaddeus and Saint Sandoukht
August 14	Assumption of the Holy Mother of God
September 11	Exaltation of the Holy Cross
September 24	Saint Kevork (George)
September 25	Holy Cross of Varak
October 8	Holy Translators
October 23	Discovery of the Cross
November 5	Holy Archangels Gabriel & Michael
November 19	Feast of All Saints
December 3	Saint Thaddeus and Saint Bartholomew
December 17	Saint Hagop (James) of Nisibis
December 24	Saints David the Prophet & Holy Apostle James
December 26	Saint Stephen the Protomartyr
December 27	Saints Peter and Saint Paul
December 29	The Holy Apostle James & John the Evangelist



† † † HOKEHANKISD † † †

EUGENIE LAKHOYAN SIMONIAN (Canada) (40th Day)
GARBIS SIMONIAN (30th Anniversary)

Requested by: Der Hayr and Board of Trustees
Kevork, Suzi & Sosy Tatarian
Drs. Talar & Michael Pucci and Family
Raffi & Annie Simonian and Family
George & Arpine Lakhoyan

ALICE NAZARIAN (1st Anniversary)
AVEDIS NAZARIAN

Requested by: Der Hayr and Board of Trustees
Sona Bagharian & Family
Haroutiune Nazarian & Family
Kevork Nazarian & Family
Rafi Nazarian & Family
Ani Guluzian & Family

GARO SHAHINIAN (1st Anniversary)

Requested by: Der Hayr and Board of Trustees
Houry & Roger Keurkunan
Nigol & Nanar Keurkunan

† † † HOKEHANKISD † † †

KOHARIK MUTAFIAN
NISHAN MUTAFIAN
ONNIK AND NEVART BACHMAKDJIAN
ARAM, LEAH, JACQUES AND HAROUTUNE PELTEKIAN
YESSAYI, TAKOUHI, SONA AND ALICE PAPAIZIAN
BEDROS ESKANDARIAN
NOUBAR ESKANDARIAN
CHOUCHANIK DILANIAN
BERJ DILANIAN
KAMAL AHWAL

Requested by: Der Hayr and Board of Trustees
Janet and Pierre Peltekian
Nadia Ahwal
Curtis, Rima and Isabella Cota-Robles
Onnik, Zaruhi, Tanya and Mariam Mutafian
Arsine, Mike, Shushan and Margarit Malkasian
Berjuhi Eskandarian
Nevart and Katia Boyajian
DJ & Emilia Soriano

MARYAM MATIKYAN, MANUK MATIKYAN, ARTIN MATIKYAN, KRIKOR MATIKYAN, TURFANDA MATIKYAN, GARABED MATIKYAN, NAZENI MATIKYAN, AZNIV MATIKYAN, HAGOP MATIKYAN, BAYZAR MATIKYAN, MURAT MATIKYAN, KHACHIG MATIKYAN, SEBUH ARAYAN, ZARUHI ARAYAN, HAGOP ARAYAN, ARDASH MENTESHE ANTRANIG HAYRAN, ZARTAR HAYRAN, MEGERDICH ASSADORIAN, KRIKOR MACASSIAN, HEGHINA ATASHIAN, AVEDIS ATTACHIAN, YETER COPUR, TOROS COPUR, LYNN LIOTTA, SATENIK KARASU, ALIKSAN KARASU, MINAS PARGAMLIOGLU, OHANNES MALKASIAN, ALEXANDRA MALKASIAN, KATHIA MALKASIAN, LEVON MALKASIAN, HERMON CARSON

Requested by: Der Hayr and Board of Trustees
Onnik, Zaruhi, Tanya and Mariam Mutafian
Murat, Alex, Ani Matikyan
Kokor, Arden, Caroline, Natalie Matikyan
Elmas, Asbet, Tina, Augustus Assadorian

Continued →